

Տեսակ մը վտանգաւոր և չար մարդիկ կան , որ ուրիշի հանձարին և առաքինութեանը վրայօք տրուած գովեստը կը զայրացընէ զիրենք : Ոյէ որ դիմացնին գովես մէկը , մէկէն պատրաստ են խօսքիդ դէմն առնելու : Ոյէ որ քնանան նէ ալ , նախանձը կ'արթընցընէ զիրենք : Ոյէ որ քու ուրիշի վրայօք ըսած գովեստդ կարենան երկբայելի ընել , թէ որ լսողներուն մտքէն կարենան բոլորովին հանել զայն , անգութուրախութիւն մը կը զգան և կը պարծենան ըրածնուն վրայ : Իսայց իրենց չար սրտին աւելի հաճոյական յաղթանակ մը ան ատեն կ'ընեն՝ երբոր կարենան քեզի ամցընել տալ արդարութիւնուդ վրայ :

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆՔ

ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԻՒՆ

Անդար . արարացի քերրուած :
(Տես Հա . ԺԶ . ԺԶ , երես 373)

Երշալուսոյն , կ'ըսէ քերթողը , Երաբացւոց բանակին խումբերուն մէջէն զուրս ելաւ պատերազմիկ մը և առաջ անցաւ այն դատարկ դաշտավայրին վրայ , որ անջրպետ էր իրենց ու Պարսից բանակին մէջ : Երկաթեայ զրահիւք զինեալ էր , գօտիէն սուր մը կախած , ձեռքը երկայն նիզակ մը բանած : Դեղնագոյն մորթով երիվարի մը վրայ հեծած էր , որ արեւուն լցուէն շողշողացող ոսկւոյ պէս կը փայլէր , և որուն նմանը ոչ երբէք տեմնուած էր . ամրապինդ ջիղեր ունէր . բաշը այնպէս երկայն էր , որ փոշւոյն մէջ հետք կը թողուր . արաբացի երիվարաց փառքն էր , հով մըն էր որ կը վազէ , փայլակ մը՝ որ կը նշուլէ , փոթորիկ մը՝ որ սանձակոտոր դուրս կը յարձակի : Եր վրայի պատերազմիկը դաշտին մէջ ասդիս անդին կը վազընէր զինքը և վեր վեր

ցատքել կու տար , որպէս զի իր աշխուժութեան բոյը գործածել տայ և իր անհամբերութիւնը անով զբօսեցընէ : Պարսիկները սարսափեցան մնացին , և առջի օրուընէ տեսած ըլլալով զկտրիձը՝ Ճանցան (թէ Ենդարն էր , որդին Շէտատայ : Երգայն Ունտիր իր ձիոց Երամակներուն մէջէն այս երիվարն ընտրեր տուեր էր իրեն . վասն զի Եպձէր՝ նախընթաց օրուան պատերազմին մէջ յոգնած և վիրաւորուած ըլլալով , հանգիստ առնելու կը կարօտէր : Ենդարն այեցաւ որ երիվարը քաջասիրտ է և պատերազմասէր , սկսաւ վազընել զան , և նիզակը ձեռքը բռնած՝ ի կոիւ 'ի մարտ կը կոչէր զլյոսորուան բանաստեղծական խանդի տողերով :

Խոսրուան չհանդուրժելով լսած անարգանացը , ցատքեց պարսիկ դիւրասանձ ձիու մը վրայ , որ իր տիրո՞ջը ձեռքին շարժմունքէն անոր կամքը կը գուշակէր : Եյնախի նեղ օղերով լանջապանակ մը հագած էր նախարարը , որ հազիւթէ մարախի աչուըներուն չափ կային . նետերը կապարձին մէջ կը շառաչէին , և ձեռքը բռնած զէնքերուն ծանրութիւնը՝ փետրոյ ծանրութիւն մը կ'երեւար իրեն :

Երկու պատերազմիկները իրարու վրայ յարձակեցան . ձիերը իրարու զարնուեցան , և անոնց սբակներուն հանած փոշւոյ ամպը անանկ ծածկեց իրենց վրայի հեծեալքը , որ երկու բանակներն այս կոիւը չէին տեսնար , հապա միայն զինուց հարուածներուն ձայնը կը լսէին . ինչպէս երկու կայծակ ամպի մը մէջ : Խոսրուան վերջապէս դուրս ելաւ այս յորձանքէն , և նետերովը կը հալածէր զլյոնդար , որն որ ճարտարութեամբ իր նիզակին զարնել կուտար հարուածները և կը պաշտպաներ զինքը : Հուսկ ուրեմն պարսիկը այնպիսի յարմար ժամանակ մը գտնալով՝ որ Ենդար պատահմամբ ճակատը անպատըսպար ժողեր էր , վրան նետեց մէկէն իր լախտը և ապահով միտքը զրած էր որ անոր ծանրութիւնը բաւական էր հակառակորդն ալ անոր ձին ալ ջախ-

ջախելու . բայց ՚նդար մէկէն իր դիր-քը փախելով՝ բռնեց ձեռքովն զլախտը , և կայծակի պէս նետեց զայն բոլոր ու-ժովը լյուրուանի վրայ , որ անշունչ անկենդան փոշոյն վրայ փռուեցաւ : լյեղձը առանց մահուան համն առնելու մեռաւ :

Պարսիկը իրենց անյաղթելի կար-ծուած նախարարին մսհը տեսնելով , սկսան ցրուիլ ու փախչիլ . ՚բաբացիք ետենէն ինկան ու սաստիկ կոտորած մը տուին անոնց : ՚նդար իր յաղթա-կան զինուորներովն ետ դարձաւ իր բա-նակը , և արիւնը թանձրացեր էր իր զրահներուն վրայ :

՚ունտիր թագաւորն իբրև փրկիչ և ազատիչ երկրին պատուեց զինքը , շնորհեց իրեն տասն հազար էգ ուղտե-րը , դեսպան խրկեց ՚պսի ցեղին որ եր-թայ բերէ զլպլա , որովհետեւ իր մայ-րաքաղաքին մէջ կ'ուզէր կատարել տալ հարանեաց հանդէսը : ՚իայն այս դաշինքը դրաւ ՚նդարի հետ՝ որ իր երկրէն չերթայ՝ ինչուան որ ինքը իր տիրովը լյուրովայ հետ հաշտուի ու անկէց թողութիւն գտնայ : ՚յւ քիչ ատենէն այս հաշտութեան առիթն ալ պատահեցաւ :

՚ռումայեցի պատերազմիկ մը , որուն Պաթրամութ բարբարոսական անունը կու տայ արաբացի քերթողը , լյուրո-վու արքունիքը գացեր էր՝ որպէս զի Պարսից աշխարհը քրիստոնէութեան դարձնէ , որ ան ատենները սկսեր էր արևելք ծաւալիլ : ՚յս մարդս այնպի-սի զինուորական ոյժ և վարպետութի կը հանդիսացընէր արքունեաց մէջ , որ լյուրովու պատերազմիկները ամօթով կը մնային : ՚լ աժսուն անգամ Պարսից թագաւորին առնել յաղթեց առանձին կոիւներու մէջ վաթսուն պարսիկ հրո-չակաւոր հեծելոց . և բոլոր ան կողմի կտրիչները յուսահատեր էին ու չէին կրնար արժանաւոր ախոյեան մը հա-նել անոր առնել : ՚յն ատեն մեծ ե-պարքուը , որ հարիւր տարին անցած էր , խորհուրդ տուաւ լյուրովու որ իր հին բարեկամին ՚ունտիր թագաւո-

րին հետ հաշտուի , և զանիկայ իր ար-քունիքը կանչէ հարիւր քաջարազուկ անապատի ծնունդ հեծելոց հետ , ո-րոնց մէջ թերեւս գտնուի վրէժինդիր մը պատույ արքունական գահուն :

՚ասաւ ՚ունտիր , հետն ալ ՚նդար իր ՚պահերին վրայ հեծած : ՚ինգ ժամ ասպարիզին մէջ կոււելէն ետքը , ՚ն-դար սպաննեց զՊաթրամութ : լյու-րով ուրախութենէն յաղթուողին հա-րըստութիւններն ՚նդարի պարգեց , և զինքը իր խնջուցն հրաւիրեց զլ՚ուն-տիր արձըկելէն առաջ : Օ արմացաւ անապատաբնակ ժուժկալ երիտասարդն Պարսից սեղանին զեղիսութեանը վրայ , և “ լվ տէր իմ , ըսաւ առ ՚ունտիր , արդեօք ամէն օր Պարսից թագաւոր-ներն այսպիսի զանազան և անթիւ կե-րակուրներ կ'ուտեն , չէ նէ տարւոյն մէջ քանի մը հանդիսի օրեր միայն այս բանս կը տեմնուի . վասն զի հոս ամե-նեին չեմ տեսներ ուղտու միս , և աս թեթև կերակուրները տղայոց համար միայն կը ծառայեն : ՚ունտիր երեսը զարկաւ իր պարզմատութիւնն ու տգի-տութիւնը :

՚նդար այն ատեն կերաւ անձայն իր դիմացը զրուած կերակուրներէն , և խմեց սեղան բերուած ազնիւ գինինե-րէն , որ զրեթէ աշխարհիս չափ հին էին : Պաթրամութի յոյն գերի կանայ-քը բաժակները կը մատուցանէին ու փրփրադէզ ըմպելիքը կը հեղուին ա-նոնց մէջ : ՚սոնք իմացած ըլլալով որ ալ անկէ ետքը իրենց տէրը ՚նդար էր , խորին մեծարանքով մը կը մօտենային իրեն և ամենայն խնամքով կը ջանային որ իրեն շարժմունքներէն իմանան իր ակնարկութիւնը : ՚այց ՚նդար և ոչ իսկ կը նայէր անոնց երեսը , և անժպիտ դէմքով կեցած էր : “ ՚նչու համար , հարցուց իրեն ՚ունտիր երք զուար-թացաւ ’ի գինւոյ , ինչու համար քու փառացդ ու քու մեծութեանդ վրայ սիրտդ չշխար : ՚քրեօք աւելի բար-ձրագոյն աստիճանի մը տենչիւը կը նե-ղուիս . այս գիշերուան փառաւորու-թիւնը կրնան քու երկրիդ մէջ գտնալ :

Ո՞էկդի թող տխուր մտածութիւնները, և ներկայն վայլէ . վասն զի այսօր դու թագաւորի կարգը բարձրացած ես, և թէ որ քու ցեղիդ ամենէն աւելի նշանաւոր և զօրաւոր մարդիկը զքեզ իյս վիճակին մէջ տեսնային, քու բազզիդ կը նախանձէին . . : Ի՞նդար հայրենեաց յիշատակն որ լսեց, սրտանց հառաջանք մը արձակեց, և արցունքները չկրցաւ բռնել, որոնք կաթեցին իր այտիցը վըրայ, և ասանկ պատասխանեց առ ԱՌունատիր . “ Առու մեծարելի զլիսոյդ համար ըլլայ հաւատա ինծի՝ որ այս չնորհք ներն և պատիւները իմ աչքիս առջեւ ոչ յարգի և ոչ սիրելի են . որովհետեւ իմ սիրտս և իմ մտածութիւնս ուրիշ երկիր մը կը թափառին, և դու գիտես որ հայրենիքը մարդուս սիրտը կը գրաւէ, մանաւանդ երբոր իր սիրելին հոն թողուցած է : Ի՞ն առաւտեան փափուկ քամիին զովութիւնը, որ Ամէնէն կը փէք, և զորն որ կը չնչեմ ախորժանօք, ինծի աւելի հաճոյական է քան աս մարդարիտներն, քան այս Ճոխութիւններն ու գանձերն որ ձեռքիս տակ կը շօշափեմ . . :

Հետ խնջոյիցը՝ “ Ուզէ ինծմէ ինչ որ կը փափաքիս, ըսաւ լյոսրով ցԻ՞նդար, և իմպետութեանս մէջ գտնուած որ և իցէ հրաշալի բանն ալ հաշելի ըլլայ քեզի, կ'երդնում տալու քեզ զայն ’ի վարձ այն ծառայութեանն՝ որ օտար ազգի մը առջեւ Արաբիոյ և Պարկաստանի պատիւն անմահացուցիր . . : Ի՞նդար ուզեց թագաւորէն զլիսուն վըրայի թագը, որ ականց բազմութենէն արեգական պէս կը շողար, որպէս զի անով պսակէ զԻ՞պլա իր հարսանեաց օրը և անոր հովանուցն տակը պառկին : Թագաւորը անոր վրայ տեսակ մը դիւրատար գահ մըն ալ աւելցուց, որուն վրայ կը նստէին արաբացի բարձրագոյն աստիճանի կանայքը ուղտերէն վար իջած միջոցնին :

Ուրախութեան հանդէսները, որսերն ու ըմբշամարտութիւնքը խել մը օր տեեցին . յետոյ Ի՞նդար մեկնեցաւ հոնտեղէն ԱՌունատիր թագաւորին հետ,

որ պարգեեց իրեն հազար տուֆէր էգ ուղտերը . ասոնք բեռնաւորուեցան Ի՞նդարի իր թշնամիներէն առած գանձերովը, և Պարսից թագաւորին թագովն ու գահիւը : ԱՌունատիր ընծայեց նաև յիսուն ձի շքեղաբար զարդարուած, հարիւր օրիորդ գերիներ, և յիսուն գերի երիտասարդներ՝ որոնցմէ աւելի ուժով և աւելի գեղեցիկ չէր գտնուեր այն լեռնոտ երկրին մէջ :

Ի՞նդար չուզելով սպասել Ապլայի գալստեանը՝ բոլոր այս խումբովը ճամբար ելաւ գէպ ’ի անապատն երթալու, և գերիները առջեւէն կը քշէին ուղտերը : Իր երջանկութեանն ու իր յաղթութեանց հրճուանօքը գինովցած էր . և այնչափ անհամբերութեամբ կը ցանկար հասնիլ իր երկիրը, որ գրեթէ հիւանդանալու աստիճան հասաւ . սիրտը վեր վեր կը ցատքէր երբոր կը մտածէր որ այնպիսի բարեբաստութեան մէջ պիտի տեսնար զինքն իր ցեղը և Ապլա հիացած ապշած պիտի մնար տեսնելով իր փառքն ու իր իշխանական շքեղութիւնը և լսելով իր քաջութեցն պատմութիւնը : Ապլա, որ զԻ՞նդար մեռած կարծելով՝ խորին տիրութեան մը մէջ ընկղմեր էր, յանկարծ տեսնելով իր սիրելի Ի՞նդարը՝ ’ի մեռելութենէ ’ի կենդանութիւն փոխեցաւ և իր հին զուարթութիւնը նորէն ստացաւ :

Ալէք Ի՞նդարի յաղթական դարձն և խոստմանց լրումը տեսնալով, տուաւանոր իր աղջիկն ’ի կոտութիւն : ԱԿամորթ գերին ԱՌունատիրի և լյոսրովունձաներովը Ճոխացած, Ապսի ցեղին ամենէն զօրաւոր ու ամենէն հարուստ արաբացին եղաւ : Ի՞նկէց վերջը իրեն տարիներն անցուց երբեմն խաղաղութեամբ, երբեմն պատերազմներով և նորանոր քաջագործութիւններով . բայց մեծ կը սեպէր իր երջանկութիւնը, որովհետեւ իր կեանքը Ապլայի հետ կ'անցընէր, որ նախանձելի եղաւ Հեծազի և Ամէնի բոլոր կանանց :

Կը շարունակուի :